

281  
4-50





N<sup>o</sup> 6.

*Platopoma cero maculans.*

2004



Ա. Ա Տ Վ Ր Ե Մ Ա Խ

Գ Ա Յ Ո

Մ Ի Ս Ո Ւ Թ Ե Ը Ն Ե

Ե Կ Ե Վ Լ Ե Ց Ւ Ծ Ո Յ



ԱՐՄԵՆԻԱՆ

ԳՐԱԴԱՐԱՆ

ՎԻՃԱԿ ԹՈՒՅԵՐԻ

ԵՐԵՎԱՆԻ ՑԱՐ

$\psi^k$

$n\theta^k$

281  
4-50

num 3924 830-44<sup>1467</sup>  
N 121  
Ա Ր Բ Ո Յ Ն

Վ Ի

Կ Ե Պ Բ Ը Ն Ա Տ

ԿԱՐԵՎՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Գ Տ Բ Ը Ր

Ա Ր Բ Ո Յ Ն

Մ Ի Ա Լ Թ Ը Ե Ա Շ

Ե Կ Ե Գ Ե Ց Ե Ա Յ



Տ Ա Լ Ե Կ Ե Ա

Ֆ Ա Ր Ա Ն Ա Ր Ա Ր Ա Ն Ա Ր Ա Ր Ա Ն Ա Ր Ա Ր Ա Ն



3574

38


# Կ Ե Պ Ր Ե Ա Ռ Ե

Գ Ե Ր Ա Բ

Վ Ա Ր Ա

# Մ Ի Ա Լ Ե Թ Ե Ա Ռ

Ե Կ Ե Գ Ե Ց Ե Ա Յ



ՅՈՐԺԱՄ խրատ ասցցէ: Տերն եւ ասիցէ թէ “Դուք եք  
աղ երկրի<sup>1</sup>,” յորժամ հրամայիցէ միամիտս առ անմե-  
զանչականութիւնն լինել, եւ դարձեալ հանդերձ միա-  
մտութեամբն խորագէտս, զի՞նչ ինչ պարտ եւ պատշաճ  
իցէ, սիրելիք, բայց ի զգուշութեան կալ, եւ մեծաւ փու-  
թով զարթուցեալք եւ զուարթացեալք, զնենգութիւն  
նենդառոր թշնամոյն առնուլ ի միտ եւ պահել եւս  
զանձինս, զի մի որ զՔ.րիստոս զգեցեալ եմք զիմաստու-  
թիւնն Աստուծոյ Հօր, անիմաստագոյնք առ փրկութեանն  
պահպանութիւն թուիցիմք<sup>2</sup>: Վանզի ոչ եթէ ի հալածա-  
նաց պարտ իցէ եւեթ երկնչել կամ յայնցանէ որ ի յայտնի  
ճակատսն գործին վասն զԱստուծոյ ծառայմն մղեալ  
կործաննելոյ: Դիւրին զգուշութիւնն է յորժամ երկեղին  
յայտնութեամբ է եւ ոգիքն յառաջագոյն ի ճգունսն  
կազմիցին, մինչ չեւ ախոյենին զանձն ի մէջ մատուցեալ:  
Հոլովագոյն յայնժամ պարտ իցէ ի թշնամոյն զանզի-  
տել եւ զգուշանալ յորժամ գաղտն մատչի, յորժամ  
խաղաղութեանն կերպարանօք պատրէ եւ զանխուլ հնա-  
րի ի ներքս անկանել. նմին իրի իսկ եւ օձի անուն ժա-  
ռանգեաց: Այն իսկ հանապաղ գաղտնի խորամանդու-  
թիւն նորա է, նոյն հրապոյրք ծածկութեան զմարդն  
մոլորեցուցաննելոյ: “Աս իսկ եւ իսկ իսկզբանց աշխարհի  
ըստ նմին նոյնալէս մոլորեցոյց, բանիք ստութեան մեդ-

միանաք զիսամ՝ ոգիսն արկ ի խարեւթիւնն, զի եղիտ զնոսա զիւրահաւանս : Եւ ի Տէրն իսկ դլսովին հնարեցաւ զփորձանսն մատուցանել, որպէս թէ միւսանդամ գաղտ մատուցեալ եւ պատրէ, վասն այնորիկ իսկ գաղտ մերձեցաւ : Ապայն եկն ի գիտութիւն եւ մերժեցաւ. եւ յայն սակա կործանեցաւ, վասն զի ծանուցեալ ի բաց առաւ պատրուակն : “Եմին իրի իսկ այն մեզ ընծայեցաւ օրինակ, մերժել զանձինս ի ճանապարհէ հնոյն մարդոյ, եւ զշեա անկեալ երժալ զշեաոցն Քրիստոսի կենդանւոյ . զի գուցէ թէ միւսանդամ ի խաղըսն մաշու անկեալ կործանիցիմք . այլ ի տագնապն հայեցեալ, անմահութեանն զոր առաք, հասանիցեմք : Բայց զիարդ զանմահութիւնն մարժիցեմք ըմբռնել, եթէ զՔրիստոսի պատուիրանս չպահիցեմք որով մահ վանեալ ի պարտութիւն մատնի . յըրժամ ինքն իսկ դուշակիցէ ասելովն “Եթէ կամիս ի կեանս մտանել, պահեա զպատուիրանա<sup>3</sup>,: եւ միւսանդամ թէ “Յորժամ առնիցէք զոր ինչ պատուիրեմ ձեզ, ոչ եւս կոչեմ զձեզ ծառայս, այլ բարեկամս<sup>4</sup>,: “Օայնպիսին կոչէ զօրաւորս եւ անշարժս, զնոսին անուանել շննեալս ի վերայ վիմին հաստատութեանն եւ զնոյնս ի մրրկաց եւ ի ժամանակացն փոթորկէ ամրացեալս անշարժ եւ անխախուտ հաստատութեամբն : “Ար լսէ, ասէ, զըանս իս զայսոսիկ եւ առնէ զնոսա, նմանեցուցից զնա առն իմաստնոյ որ շննեաց զտուն իւր ի վերայ վիմի : Եջ անձրեւ, յարեան գեաք, շնչեցին հողմք եւ բախեցին զտունն, եւ ոչ կործանեցաւ . քանդի ի վերայ վիմի հաստաեալ եր<sup>5</sup>,:

Ապա պարա եւ պատշաճ է նորա պատղամոցն պատկառ կալ, եւ զօրս ուսոյցն եւ զօրս եցոյց արդեամբք, եւ ուսանել եւ առնել : Եւ արդ զիարդ ասիցէ ոք թէ Քրիստոսի հաւասացեալ եմ, որ ոչ զպն զործիցէ զոր Քրիստոսն հրամայեաց առնել : Ամ որպէս ի փոխարէնս հատուցմանց հաւատոցն կարիցէ հտանել որ զհաւատ հրամանացն չառնու յանձն պահել : Հարկ է թէ գեղեւիցի այնպիսին եւ երերեալ տասանիցի, եւ ողւոյ մոլորութեանն առեալ զնա տանի բերել իրբեւ հող եւ մոխիր եւ փոշի զոր հողմն մաղեցէ . նու եւ ոչ զնալովն՝ յառաջագէմ ի փրկութիւնն լինիցի, որ

չունի զծմարտութիւն ճանապարհին կենաց : Այլ դժոյշ  
կալ պարտ է, սիրելիք, ոչ յորոց յայտնի եւ գուշա-  
կաւոր միայն են, այլ եւ որ խորամանգ նենդութեամբն  
զեղծուցանեն: Խակ զի՞նչքան զայն խորամանգ մտաց կայցէ,  
զի՞նչքան զնոյն պատրանաց, զի որ դալստեամբն Քրիս-  
տոսի խայտառակեալ կործանեցաւ թշնամին, յետ լու-  
սոյն ի հեթանոսն հասանելոյ եւ կենարար լուսաւորու-  
թեանն ծաղեալ ծաւալելոյ, զի կենդանութիւն առցեն  
մարդիկ, զի խուլքն զլուր ունկնդրութեան հոգեւորն  
չնորհաց ընդունիցին, եւ կոյրք բացցեն զայս իւրեանց առ  
Աստուած, եւ խօթք յաւիտենական թժշկութեամբն ապա-  
քինեացին, եւ կաղք ընթացեալ հասանիցեն յեկեղեցի, եւ  
համերք բարբառեալ պայծառադոյն՝ յազօթս եւ ի պա-  
զատանս կանխիցեն, նա իրբեւ ետև զկուռան լքեալ թո-  
ղեալ եւ վասն առաւել բազմամրտիս հաւատացելոցն ժո-  
ղովոց զբնակութիւնսն իւր եւ զմեչեանս անապատա-  
ցեալս, այլ իմն պատրանս եւ խարկանս նոր իմացաւ, զի  
ընդ քրիստոնեաւթեանն խակ անուամբ զանդոյշն վրխպե-  
ցուացէ: Ազանդոց եւ հերձուածոց հնարագիւա եղեւ զի նո-  
քիմքը իմն դշաւատսն փլուզանիցէ, զծմարտութիւնն եղ-  
ծանիցէ, զմիութիւնն ձեղքիցէ: Օքրո չէ ատակ դրաւել  
ունել ի կուրութեան հնացեալ ճանապարհին, գայ շուրջ  
յածի եւ մոլորութեամբ նորոյ ճանապարհին պատրէ:

Ճանէ եւ յեկեղեցւոյ խակ զմարդիկ. եւ յորժամթուի-  
ցինթէ արդ մօտ եկեալ հասին ի լոյսն եւ ի ճշմարտութիւն  
եւ յաշխարհական ցայդութենէն ապրեցան, զարձեալ  
յանդէտս այլ մութ թանձրամած զնոքօք հեղու, զի թէ-  
սկան յաւետարանին Քրիստոսի եւ ի նորին պահ-  
պանութեանն եւ յօրէնսն, սակայն քրիստոնեայս զանձինս  
կոչեցին եւ մինչ զեռ ի միդի եւ յարամբի շրջեցին, հա-  
մարիցին թէ լոյս ընդ իւրեանս ունին, քանզի մեղմեղէ հա-  
կառակորդն եւ պատրէ. որ ըստ առաքելական բարբառոյն ի  
կերպս լուսաւոր հրեշտակի լինի եւ զսպասաւորսն իւր կեղ-  
ծաւորեալ կերպարանէ իրբեւ զարբանեակս արդարութեան,  
որ զգիշերն տիւ թելաղբեալ կարծեցուցանեն, զկորուստն  
եւ զսատակումն փրկութիւն, զյուսահատութիւնն ընդ  
յուսոյն բարբանօք ցուցանեն եւ զնենդաւոր կեղծաւորու-  
թիւնն ընդ հաւատոցն պատճառանօք, զի եռնն ի Քրիս-

տոսի անունն, զի յորժամսուտ՝ նմանութիւնք ճշմարտութեանցն բարբառիցին, խորամանգութեամբ զջշմարտութիւնն զեղչիցեն<sup>6</sup>: Եւ այս յայնժամ լինի, եղբարք, յորժամս ոչ ի սկիզբն ճշմարտութեանն ոք դառնայ եւ զգլուխն ինդրէ, եւ յորժամ երկնաւոր վարդապետին ուսումն չպահի: Ինդ որ թէ ուրուք միտ եղեալ նայիցի կամ քննիցէ, ոչ ինչ այնուհետեւ երկայնաձիգ ճառից եւ ընծայութեանց լինիցին պէտք: Հանդէս հաւանութեան ճշմարտութեանընդ դիւրին առ համառօտելէ: Խօսի ընդ Պետրոսի Տէրն, “Ես քեզ ասեմ, ասէ, թէ դու ես վէմ, եւ ի վերայ այզը վիմի շինեցից զեկեղեցի իմ եւ զրունք դժուոց զնամի յաղթահարեսցեն: Եւ քեզ տաց զիականս արքայութեան երկնից, եւ զորս կապիցես յերկրի, եղիցին կապեալ եւ յերկինս. եւ զորս արձակիցես յերկրի, եղիցին արձակեալ եւ յերկինս”<sup>7</sup>: Եւ դարձեալ ցնոյն յետյարութեանն իւրում ասէ “Երածեա զոխարս իմ”<sup>8</sup>,: Ենորա միայնոյ վերայ շինէ զեկեղեցի իւր եւ նմին տայ պատուեր արածել զոխարս իւր: Եւ թէպէտ եւ ամենայն իսկ առաքելոցն յետ յարութեանն բաշխեալ բաժանէ զիւր զուգական իշխանութիւնն ասելովն “Որպէս առաքեաց զիս Հայր եւ ես առաքեմ զձեզ, առէք Հոգի սուրբ, եթէ զուրուք թողուցուք զմեզս, թողեալ լիցին նմա, եթէ զուրուք ունիցիք, կալեալ լիցին<sup>9</sup>, բայց զի յայտ զմիութիւնն առնիցէ, կարգեաց եղ իւր իսկ ճոխութեամբ զի սկիզբն եւ բխումն միութեանն այնորիկ ի միոջէ անափ առնուցու սկիզբն: Ի ինել էին եւ այլն եւս առաքեալք որ ինչ Պետրոսն էր, հանգոյն հաղորդութիւնն առեալ եւ պատույն եւ իշխանութեանն, բայց սկիզբնն ի միութենէ ելեալ յառաջ խաղայ, եւ գահէրէց գլխաւորութիւնն՝ Պետրոսի շնորհի, զի մի եկեղեցի Վրիստոսի երեւիցի եւ մի աթոռ: Եւ հովիւ՝ ամեներին են եւ հօան մի երեւի, որ ի բոլորեցունց առաքելոցն միաշունչ միարանութեամբն արածիցի, զի մի երեւիցի եկեղեցի Վրիստոսի:

**Օ**մին զայն եկեղեցի եւ յօրհնութիւնս օրհնութեանցն Հոգին սուրբ յերեսաց Տեառնն նշանակեալ ասէ. “Ո՞ի է աղաւնի իմ, կատարեալ իմ, մի է մօր իւրոյ, ընտրեալ ծնողի իւրոյ<sup>10</sup>,: Որ զայն միութիւն եկեղեցու չունի, համարիցի թէ զհաւատոսն ունիցի: Որ ընդ եկե-

զեցւոյ գոռայ ոք կամ դիմադարձ լինի, որ զաթոռն պետրոսի յորոյ վերայ եկեղեցի շինեցաւ թողու, կարծիցէ թէ յեկեղեցւոջ իցէ. ուր եւ երանելի առաքեալն Պաղսոս զնոյն վարդապետութիւն ընծայեցուցեալ զխորհուրդ միութեանն գուշակիցէ, յորժամ ասիցէն. “Այ մարմին եւ մի հոգի, մի յօյս կոչման ձերոյ, մի Տէր, մի հաւատք, մի մկրտութիւն, մի Աստուած<sup>11</sup>”: Պարտ է զի զայն միութիւն պինդ ունիցիմք եւ պահիցեմք, մանաւանդ որ եպիսկոպոսք իսկ իցեմք, որ յեկեղեցւոջ անցեալ նրատիմք դաշերէց, զի եւ զեպիսկոպոսութիւնն եւս գլխովին մի եւ անհատ եւ անբաժին ի հանդիսի ցուցանիցեմք: Այ ոք զեղբայրութիւնն պատրիցէ բանիւք ստութեան, մի ոք զհաւատոցն ճշմարտութիւն բռնազրուեալ եղծանիցէ: Այ է եպիսկոպոսութիւն եւ իւրաքանչեւր ի միում միում մասիննորա զողջոյն իսկ մարմինն առեալ է յերաշխի: Եւ եկեղեցի գարձեալ մի է, որ բերրի ծնրնդականութեամբն աճեցեալ եւ ստուարացեալ ի բազմութիւն ձգի: Օ որ օրինակ արեգական բազում ճառագայթք են, այլ ըյսն մի է. եւ ծառոյ ոստք բազում են, այլ զօրութիւնն մի է որ յարմատին հաստատեալ կայ. եւ յորժամ ի միոնցէ ականէ վտակը բազումք խաղայցեն, թէպէտ եւ ի յաճախութեանց ջուրցն յորդելոց բազմութիւն իմն երեւիցի, սակայն միութիւնն կայ պահի անդ իսկ ի բխմանն: Խլեա զճառագայթ արեգականն յանուոյն իւրմէ, բաժանումն իմն եւ քայլայումն չառնու յանձն միութիւն լուսոյն: Կը գուհատ ոստ մի ի ծառոյ, եւ որ կտրեցաւն չկարէ արձակել շառաւեղս: Հատ գու վտակ մի յականէ իւրմէ, ցամաքէ որ հատաւն: Կոյնապէս ակրունական եկեղեցի քանդի լուսաւոր եւ համապայծառ է, ընդ ամենայն համօրէն աշխարհ զճառագայթս լուսաւորութեանն կարկառու: Սակայն մի միայն է յօյն որ ընդ հանուր տարածանի եւ ընդ ընաւսփորի եւ միութիւն մարմնոյն չքայլայի: Հիթոյն առաստութեամբ ընդ ամենայն երկիր զատսն ձգեալ տարածանի եւ զհոսեալ վատկան եւս յորդագոյնս գնացուցանէ. սակայն ակն աղբերն մի է եւ բխումն մի, եւ մի մայր բաղմածին ծնրնդովք: Կորա ծնրնդեամբն ծնանիմք, եւ կաթամբն բուժանիմք եւ շնչովն ոգի բերեմք: Զմարթի սպականել որ հարսնն խօսեալ է Վրիստոսի, անա-

բառ եւ ամօթխած է։ Ա՞ի տուն ճանաչէ, զմիոյ մահ-  
ճայ սրբութիւնն պարկեշառութեամբ պահէ։ «Եա է որ  
պահէ զմեղ Սստուծոյ, նա է որ զմանկունս իւր  
զօր ծնաւ, յալքայութիւն գրոշմէ։ Որ յեկեղեցւոյ  
ձեղքեալ երթայ յարի ի շնացող անդր, տարագիր յե-  
կեղեցւոյ աւետեացն լինի։ Ա՞ի հասցէ ի փոխարէնսն  
Քրիստոսի որ թող զեկեղեցի Քրիստոսի։ Օտարուի է,  
պիդէ է, թշնամի է։ Չմարմի հայր զԵստուած ունել  
որոյ մայր չէ եկեղեցի։ Թէ կարաց ոք ապրել որ արտա-  
քոյ տապանին Կոյի էր, արտ եւ որ արտաքս քան զե-  
կեղեցի իցէ, ապրի։ Ռդդ առնէ Տէրն եւ ասէ. «Որ ոչ  
ընդ իս է, հակառակ իմ է. եւ որ ոչ ընդ իս ժողովէ,  
ցրուէ<sup>12</sup>։ Որ զիսաղաղութիւնն Քրիստոսի եւ զմիարանու-  
թիւնն պատառէ, ընդ Քրիստոսի հակառակեալ ի վեդ դայ։  
Որ այլուր ուրեկը քան զեկեղեցի ժողովէ, ցրու է զեկեղեցի  
Քրիստոսի։ Ռու Տէրն. «Դս եւ Հայր մի եւը<sup>13</sup>։ եւ միւս-  
անդամ՝ զՀօրէ եւ զՈրդւոյ եւ զՀոգուոյն սրբոյ դրեալ կայ  
այսագէս. «Եւ երեքինս մի են<sup>14</sup>։ Եւ ոյն ոք իցէ որ  
կարծիցէ թէ այնմ միութեան յեկեղեցւոջ, որ յաստուա-  
ծեղէն հասառառութենէ անտի եկեալ է եւ երկնաւորա-  
կան խորհրդովք պնդեալ, դոյ հնար քայլայել, եւ երկ-  
պառակութեամբ կամացն ընդ միմեանս հակառակելոց  
յիրերաց անջատել։ Որ զայն միութիւն չպահէ, զաս-  
տուածական օրէնսն չպահէ, չունի զհաւատսն Հօր եւ  
Որդւոյ, զիկնանսն չունի, անկեալ է ի փրկութենէն։  
Ռոյ խորհուրդ միութեան եւ սոյն զօդ անքակ եւ  
անբաժանական միարանութեանն յայտ առնի յորժամ յաւ-  
եարանին տէրունական պարեգոան Քրիստոսի չառնու-  
յանձն բաժանումն, չպատառի, չխղի, սյլ արկեալ վե-  
ճակս ի վերայ պատմուճանին Քրիստոսի թէ ո զՔրիս-  
տոս ադանիցի, ողջ ձորձն առաւ, եւ եղեւ անեղծ եւ  
առանց բաժանման ստացուած պատմուճանին։ Ճառ  
արկեալ աստուածեղէն զրոյ ասէ. «Խսկ զպատմուճա-  
նէն, քանդի էր առանց կարանի ի վերուստ փոր անկեալ  
ամենեւին, ասեն ցմիմեանս, Ա՞ի պատառեացուք դդա, սյլ  
արկցուք վիճակս ի վերայ գորա ում եւ ելցէ<sup>15</sup>։ Ռոյն  
պատմուճան զմիութիւնն կրեր որ ի վերուստ անտի դայ,  
այն իսկ է որ ի յերկնիցն եւ ի Հօրէ դայ, որում չեր

Հնար ամենեւին յայնմանէ որ առն կամ ստացաւ, ցելու կամ պատառել, այլ զամենայն խնկ միանդամայն զողջոյն հաստատութիւնն առանց քակելոյ ամփոփեալ ունելու: Չմարթի դՊրիստոսի արկանելին առնուլ որ հերձէն եւ բաժանէ զեկեղեցի Քրիստոսի: «Մին հակառակ յորժամ յեւ Առղոմոնի վախճանելոյ, հերձուած եղեւ թագաւորութեան նորա եւ ժողովրդեանն, ընդառաջ եղեւ Եքիա մարդարէ Յերորովամայ արքայի ի զաշտի անդ, բուռն հարեալ պատառեաց զձորձս իւր յերկոտասան ծուէնս եւ ասէ. «Եռ դու քեզ զտամն կապերտագ: Օք այսպէս ասէ Տէր. ահա ես պատառեցից զթագաւորութիւնն ի ձեռաց Առղոմոնի եւ տաց քեզ զտամն դաւազանսն, եւ երկու գաւազանքն եղեցին նորա վասն Գառթի ծառացի իմոյ եւ վասն Երուսաղեմ քաղաքի զոր ընարեցի զնել զանունիմ անդ<sup>16</sup>»: Յորժամ երկոտասան ցեղքն Խրացեղի պատառէին, պատառեաց Եքիա մարդարէ զձորձս իւր: Իսաց քանզի չէ մարթ թէ ժողովորդն Քրիստոսի պատառիցի, յայն սակս եւ պատմուձանն նորա որ ամենեւին անկեալ եւ հիւսեալ էր, ի ստացչայն չբաժանեցաւ: Ենթաժինն, կցեալն, կարեալն, զմիախառն միաբանութիւն մերոյ ժողովրդեանն որ դՊրիստոս զգեցաք՝ ցուցանի: «Չորձոյն խորհրդով եւ նշանաւ՝ զեկեղեցւոյ միութիւն գուշակէ: Եւ արդ ո՞ ոք այնպէս անագորյն, ո՞ ոք այնչափ ժանտ կացէ, ո՞ ոք այնպէս ի մոլեգին կատաղութիւն չմիաբանութեան հասեալ, զեկամարիցի թէ մարթիցի պատառել կամ թէ իշխիցէ խնկ լրել ժանել զմիութիւն Աստուծոյ պատառել, զձորձսն տերունականա, զեկեղեցին Քրիստոսի: Եւր խնկ տուեալ խրատ յաւետարանին իւրում ասէ. «Եւ եղեցի մի հօտ եւ մի հովիւ<sup>17</sup>»:

Համարիցի ոք ինչ արգեւք թէ զուցէ Հնար զե ի միումվայրի հովիւք բաղումք լինիցին կամ հօտք բաղումք: Կոյնդունակ եւ պաւզոս առաքեալ զնմին միութենէ թելաղբեալ աղաչէ յորդորելով եւ ասէ. «Եղաւեմ զձեզ, եղբարք, յանուն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, զի ամենեկեան զնոյն խօսիցիք, եւ մի իցեն ի ձեզ հերձուածք. այլ իցէք միամիտք, համակամք, համակարիք<sup>18</sup>»: Եւ դարձեալ ասէ. «Ենաալ միմենաց սիրով, փու-

թալ պահել զմիարանութիւն Հոգիս խաղա-  
ղութեան<sup>19</sup>, : Համարիցիս դու թէ կարիցէ կալ եւ  
լինել կենդանի որ յեկեղեցւոյ ի բաց մեկնիցի եւ այլ  
իմն կայեանս եւ բնակութիւնս անձինն կաղմիցէ, ուր  
ցՈւախար՝ յորում կանխագոյն նկարէր եկեղեցի՝ ասացաւ.  
թէ “Օհայր քո եւ զմայր քո եւ զեղքարս քո եւ զա-  
մենայն տուն հօր քո ժողովեսցես առ քեզ ի տուն քո,  
եւ ամենայն որ ելանէ բատ գուռն տան քո արտաքս, ինքն  
եղեցի անձին իւրում պարտապան<sup>20</sup>, : “Եղինակս եւ խոր-  
հուրդ զատկացն ոչ ինչ այլ ինչ յօրէնս Ելիցն բովան-  
դակեալ ունի, բայց զի գառնն՝ որ յառակ Քրիստոսի զե-  
նու, ի միում տան կերիցի: Խօսեցեալ Աստուծոյ ասէ.  
“Ի տան միում ուտիցի եւ մի հանիցէք միս ի տանէ անտի  
արտաքս<sup>21</sup>, : Ամրմինն Քրիստոսի եւ պրութիւն Տեառն  
չելանէ արտաքս, եւ ոչ քան զմի եկեղեցի այլ ինչ տուն  
գոյ հաւատացելոցն: Զայն տուն եւ զեղյն վանս միարա-  
նութեան նշանակեալ պատմէ Հոգին սուրբ յերդս սաղ-  
մոսացն յորժամ ասիցէ. “Աստուծո որ բնակեցուցանէ,  
զմիակրօնս ի տան<sup>22</sup>, : Ի տան Աստուծոյ, յեկեղեցւո՞յ  
Քրիստոսի միաշունչք բնակեալ են, ի նմին յամեալք  
միաբանք միամիտք: “Ամին իրի իսկ եւ Հոգին սուրբ  
յաղաւոյ կերպարանս եկն, քանզի այն թռչուն միամիտ  
է եւ հանդարտ, չիք լեղի գառնութեան կամ խա-  
ծառել եւ ոչ բռնութիւն՝ պատառել մագլօք. Ընդ-  
մարդկան ասպնջականութիւն եւ եթ կամի, զմիոյ տանն  
կցորդութիւն գիտէ, յորժամ ծնանիցին՝ միաբան ծր-  
նունգմն ծնանիցին, յորժամ կամիցին միանդամայն չու-  
առնել խաղալ գնալ, թեւ ի թեւ առ միմեանս զթռիչսն  
խառնեն, հասարակաց հաւասարութեամբ զկեանսն կեան,  
զմիաբանութիւն խաղաղութեանն բերանոյն համբուրիւ  
առնուն ի միտ, յամենայնի իսկ եւ ի բնաւի զօրէնս միա-  
բանութեանն ի գլուխ հանեն: Պարտ եւ պատշաճ է այս-  
պիսի ինչ միամտութիւն եւ յեկեղեցւո՞յ խմանալ եւ  
նոյնալիսի ինչ սէր ցուցանել, զի սէր եղայրութեանն  
նմանող աղաւնեացն լինիցի, զի հեղութիւնն եւ զդօնու-  
թիւնն հանգոյն գառանցն եւ օգեացն գտանիցի: Զինչ  
անգ մոլեգնութիւն եւ սատակիչ թոյնք վիշապաց, եւ

դազանաց արիւնարրու կատաղութիւն։ Ուրախ պարտ է լինել յորժամ նոյնպիսիք յեկեղեցւոյ անջատիցին, զի մի վասն անհնարին եւ թունաւոր ժանդութեանն նոցա՝ աղաւնիքն եւ ոչխարքն Քրիստոսի աւարդինիցին։ Զյարի չխառնիք ընդ անոյշ ճաշակաց՝ դառնութիւն, ընդ լուսոյ՝ խուար, ընդ պարզոյ՝ անձրեւ, ընդ խաղաղութեանն՝ ճակատ, ընդ ծնընդականութեան՝ անզաւակութիւն, ընդ աղբիւրացն՝ երաշտութիւն, ընդ հանգարտութեանն՝ մրրիկ։

Վի ոք կարծիցէ թէ լաւք ոքք եւ ընտիրք յեկեղեցւոյ կարիցեն ի բաց գնալ։ Չառնու հողմ զցորենահատն, եւ ոչ զծառատունին հաստարմատ տնկեալ խլէ հանէ մրրիկ։ Յարդք դատարկէք են որ ի փոթորկէ մրրիկեալ յայսկոյս յայնկոյս վարիցին։ Եւ ծառք տկարք եւ անզօրք յորժամ հօղք ի վերայ զիմիցեն, ի գետին տապալեալ կործանին։ Յայնպիսեացն դարչի եւ կրծանէ չովչան առաքեալ, յորժամ ասէն։ Եթէ ՚Ի մէնջ ելին, սակայն ոչ ի մէնջ եին։ զի եթէ ի մէնջ եին, սպա առ մեղ մնային<sup>23</sup>,։ Անտի իսկ եւ հերձուածք յաճախեցին եւ յաճախեն իսկ, յորժամ միտք կամակորք չունին զլսաղաղութիւնն, յորժամ նենդութեամբն բաժանեալ զմիութիւնն չպաշեն։ Աերէ Տէրն զի հերձուածքն լինիցին, քանզի կայ անձնիշխանութիւն։ զի յորժամ հանդէս ծշմարտութեանն զսիրոս եւ զմիտս ի փորձութիւն մատուցանիցէ, հաւատք անարատք այնոցիկ որ ընտիրքն իցեն՝ պայծառադոյնս փայլիցին։ Յառաջադոյն ազգ առնէ Առաքելովն Հողին սուրբ եւ ասէ. ՚Ներձուածք լինելոց են, զի որ ընտիրքն իցեն երեւեցին ի ձեղ<sup>24</sup>,։

Այսպէս ընտրին հաւատացեալք, նոյնպէս ի մէջ դան եւ կեղծաւորք։ Այսպէս եւ յառաջ իսկ քան զօրն դատաստանի արդարոցն եւ անիրաւացն անձինք ի միմեանց զատանին, եւ ընտրին յարդքն ի ցորենոյն։ Առքա են որ առ զուողակիցն յանդգնեալս, անձամբք զանձինս առանց աստուածեղին հրամանաց գլխաւորս կացուցանեն, որ վերակացուս զանձինս առանց իրիք ձեռնազրութեան օրինացն կարգեն, ոչ ոք է որ նոցա զեպիսկոպոսութիւնն չնորհչաց, եւ ինքեանք անձանց եվիսկոպոսի անուն առնուն. զնոսա ի սաղմոսան Հողին սուրբ նշանակէ նստեալ յաթուն ժանտից<sup>25</sup>, յաւք ժանտութեան են եւ որդն եւ

երբ եւ ցեց հաւատոցն, որ խարեն եւ պատրեն բերա-  
նով օձին եւ են արտեսաւոլք ճարտարք զշշմարտ-  
թիւնն եղծանելոյ, եւ զսպանող թոյնան ժանդարեր  
լեզուոքն արտաքս փախեն. որոց բանն իրրեւ զքաղցիեղ  
ճարակ գտանէ<sup>20</sup>, որոց ճառքն ի խորհուրդս եւ ի սիրաս  
խրաքանչիւր զօրհասական թոյնն հեղուն: Օայնպի-  
սեացն բողոք եղեալ գոչէ Տէրն եւ ի նոցունց կարձէ եւ  
զմոյորեալ ամբոխն կոչէ յես, ասելովն. “Ո՞ լաք բա-  
նից մարդարէիցն ստոց, զի աեսկիք սրամից նոցա զըխպե-  
ցուցանեն զնոսա: Խօսել խօսին նոքա այլ ոչ ի բերանց  
Տեառն: Այն ապստամբելոցն ի բանէն Տեառն թէ խա-  
զաղութիւն եղեցի ձեզ եւ ամենեցուն որ գնան ըստ կա-  
մաց իւրեանց. եւ ամենայնի որ գնայ ըստ մոլորութեան  
սրաի իւրոյ, ոչ եկեսցեն ի վերայ նոքա չարիք: Այ խօսե-  
ցայ ընդ նոսա եւ նոքա մարդարէանային: Եթէ կացեալ  
էին ի հաստատութեան իմում եւ լուեալ եր նոցա զրանս  
իմ, եւ ուսուցեալ եր նոցա զժողովուրդ իմ, դարձու-  
ցեալ եր իմ զնոսա ի խորհրդոց իւրեանց չարաց<sup>21</sup>,: Դար-  
ձեալ զնոցունց ակնարիէ Տէրն զի ասէ. “Զիս թողին  
զաղբեւր ջրոյ կենդանւոյ, եւ փորեցին իւրեանց գուրս  
գուրս ծակոսո որ ոչ կարեն ունել ջուր<sup>22</sup>,: Աւը քան զմի  
մլրտութիւնն այլ ինչ մլրտութիւն չկը, համարին թէ  
ինիք ձեռնհաս են առալ: Թռաղեալ զաղբեւրն կենդանու-  
թեան, զենցական եւ զիեցուցիչ ջրոյն շնորհսն խոստա-  
նան: Այ եթէ լուանայցին ինչ անգէն մարդիկ, այլ եւ  
աղուզի առաւել լինիցին, ոչ եթէ յանցանքն ինչ սրբին  
կամ շնչին, այլ եւ մթերին եւս: Իրը ոչ եթէ Վասու-  
ծոյ ինչ որդիս այն ծնունդ, այլ սատանայի ծնանի ման-  
կունս: Որ բանիւն ստութեան ծնան, ծշմարտութեան  
աւետեացն հասու չմարթեն լինել: Արի նենզութենէ ան-  
տի ծնեալ են, զնորհս հաւատոցն կորուսանեն: Ի պահիս  
խաղաղութեանն չկարեն հասանել որ զիսպաղութիւն  
Տեառն չմիարանութեանն մոլութեամբ խոռվեցուցին:

Աւ մի զանձինս ոմանք զուր մեկնութեամբն պատրի-  
ցեն զի ասաց Տէրն եթէ “Աւը ուրեք իցեն երկու կամ  
երեք ժողովեալ յանուն իմ, ես ընդ նոսա եմ<sup>23</sup>,: Եղծիչք  
աւետարանացն եւ մեկնիչք ստութեան զվերջինսն ի մէջ  
բերեն եւ վալեն զառաջնորդն, զմասնն յիշատակեալ”

զմեւս եւս մասն նենդաւ զեղչեն եւ թագուցանեն։ Օք օրինակ ինքեանք յեկեղեցւոյ աստի ձեղքեցան, նոյնպէս եւ զմիոյն գլխոյ միտս բաժանեն։ Օք յորժամ Տէրն աշակերտացն զմիարանութիւնն եւ զիաղաղութիւն թելագրեր, «Ասեմ ձեզ, ասէ, եթէ երկու ի ձէնջ միարանիցն յերկրի, վասն ամենայն իրաց զինչ եւ խոդրիցէք, եղիցի ձեզ ի ծօրէ իմմէ որ յերկինան է։ Օք ուր ուրեք իցեն երկու կամ երեք ժողովեալ յանուն իմ, ևս ընդ նոսա եմ<sup>30</sup>, յայտ իմն այսպէս առնե, թէ ոչ բազմութեանն այլ միարանութեան մոտաց ազօթականացն առնու ակն։ Այթէ երկու, ասէ, ի ձէնջ միարանեսցին յերկրի, զմիաշունչ միտսն յառաջադրոյն ետ, զմիարանութիւն խաղաղութեանն վաղադրոյն կանխեաց, որպէս ինչ միարանել էր, զայն բազում ճշգրիտ հաստատութեամբ ընծայեցոյց։ Եւ արդ զեարդ ոք ընդ ումեք միարանել մարթիցէ որ ընդ եկեղեցւոյն խակ մարմնոյ չմիարանէ, եւ ընդ համօրէն եղբայրութեանն։ Օքարդ իցէ թէ երկու կամ երեք Քրիստոսի անուամբն կարիցեն ժողովել, զորոց յայտն է թէ բաժանեալ ի Քրիստոսէ են եւ յաւետարանէ նորա։ Օք ոչ եթէ մեք ինչ ի նոցանէ, այլ նոքա ի մէնջ զատուցեալ մեկնեցան։ Եւ քանդի աղանդք եւ հերձուածք յետուառ ուրեմն ծնան, եւ զի ժողովս ժողովս բազումն անձանց կացուցանեն, զազբեւրն եւ զրիումն ճշմարտութեանն թողին։ Խակ Տէրն վասն եկեղեցւոյ իւրոյ բարբառի եւ ընդ նոսա որ յեկեղեցւով ասա են՝ խօսի, թէ յորժամ ինքեանք հաւանք եւ միարանք իցեն, եթէ ըստ այնու զօր հրամանն ետ եւ յորդորեաց, թէպէտ երկու կամ երեք ժողովեալ միարանութեամբ յազօթս կացյեն, թէպէտ երկու կամ թէ երեք իցեն, կարացեն առնուլ ի մեծութեանցն Աստուծոյ զոր ինչ հացենն։ Այթուրեք իցեն երկու կամ երեք ժողովեալ յանուն իմ, ևս, ասէ, ընդ նոսա եմ, այս ինքն ընդ միամիտն եւ ընդ խաղաղակրս, ընդ երկիւղածսն Աստուծոյ եւ ընդ պատուիրանապահս աստուածեղէն հրամանացն։

Ասէր թէ եղիցի ընդ երկոցունց կամ երեցունց սոցա որսպիսի ինչ ընդ երից մանկանցն ի հնոցի հրոյն եղեւ, եւ զի առ աստուածակրոյս կողմ անդք միամտութեամբ էին եւ ընդ իւրեանս հաւանք եւ հաւասարք, յորժամ բակ

առեալ պատեր զնոքօք բոցն բորբոքեալ, հողմն ցօղադին ի ներքս շնչեր: Արակէս եւ երկոցունց առաքելոցն յորժամ ի դիպահոջն փակեալ կային, վասն զի միամտութեամբն էին եւ միաբանք խորհրդով, ինքնին հասեալ կայր առընթեր, ինքնին ձեռն արկեալ զնիգս բանդին ի բաց քակէր, զի զծառմն՝ զոր առանց նենդութեանն քարողէին, ժողովրդեանն առանդեսցեն, միւսանդամ ի հրապարակն հանեալ կացուցաներ<sup>31</sup>: Վագա յորժամ ի հրամանացն կարդի եւ զայն իմն ընդ պատուիբանն խառնեալ ասիցէ թէ “Աւր իցեն երկու կամ երեք ժողովեալ յանուն իմ, ես ընդ նոսա եմ” իրը ոչ եթէ զմարդիկ յեկեղեցւոյ բաժանիցէ որ արարն եւ կացոյց զեկեղեցի, այլ զմիաբանութիւնն դսրովէ զիսաբերայիցն, եւ հաւատացելոցն տուեալ պատուեր վասն խաղաղութեանն իւրն բարբառով, ցուցանէ թէ ինքն ընդ երկուցն կամ ընդ երից մանաւանդ իցէ որ միաբանութեամբն մատուցանիցեն աղօթս, քան ընդ բազմացն չմիաբանելոց. եւ թէ աւելի իմն շնորհի վասն միաբան ազաւանաց սակաւաւորացն քան վասն անմիաբանն հայցուածոց բազմամբոխիցն:

Ամին իրի եւ յորժամ զաղօթիցն օրէնսն ընծայեցուցաներ, զնոքիսրք ածեալ յարեր թէ “Հորժամ յաղօթս կայցէք, թողուցուք եթէ ունիցիք ինչ զումեքէ. զի եւ շայրն ձեր որ յերկինս է թողցէ ձեզ զյանցանս ձեր,<sup>32</sup> Եւ որ ի պատարագն խեթիւն եկեալ իցէ, ի սեղանոյն դարձուցանէ յետս, եւ հրաման տայ նախ ընդ եղբօրն հաշտել եւ ապա եկեալ հանդերձ խաղաղութեամբն՝ Վատուծոյ զընծայսն մատուցանել<sup>33</sup>, քանզի եւ ընդ Կայենի պատարագսն չհայեցաւ Վատուած<sup>34</sup>: Օք հաշտ զվատուած չկարեր առնել որ ընդ եղբօրն չունէր միաբանութիւն խաղաղութեան վասն ոխութեանն իւրոյ: Եւ արդ որպիսի ինչ խաղաղութիւն անձանց խոստանայցեն որ թշնամութեամբ ընդ եղբարսն են, զոր զոհս կամ պատարագս հաշուիցին թէ կատարեն որ քահանայիցն նաև խանձրնդգէմք իմն են: Թռէ արդեւք անդէն ընդ իւրեանս զմբրիստոս համարիցին յորժամ ի մի վայր եկեալ դումարիցին որ արտաքոյ քան զեկեղեցի Քրիստոսի ժողովին: Այնպիսիք թէ մեռեալ եւս խոստովանութեամբ անուանն իցեն, այն աղտ եւ արեամբ չսրբի: Վասնց քա-

ւութեան եւ ծանր է յանցումն երկպառակութեանն եւ շարչարանօք չֆնջի: Մարտիրոս շմարթի լինել որ ոչ յեկեղեցւոջ է: Հարգայութիւն չկարէ հասանել որ զայնն եթող՝ որում կայր թաղաւորել: Օխաղաղութիւնն մեղ Քրիստոս ետ, միաբանս եւ միակամն հրամայեաց լինել, պատուելը ետ զի դաշնաւորութիւն սիրոյն անեղծ եւ անարատ եւ անքակ պահեսցի: Չէ ձեռնհաս մարտիրոս զանձն ցուցանել որ ոչ զեր եղբայրութեանն պահեաց: Օայս ուսուցանէ եւ սմբն երաշխաւոր կայ Պաւղոս առաքեալ յորժամ ասէն. “Աշւ եթէ ունիցիմ հաւատս մինչեւ զեկրինս փոփոխելոյ, եւ սէր ոչ ունիցիմ, ոչ ինչ եմ: Եւ եթէ ջամրիցեմ զամենայն ինչս իմ աղքատաց եւ մատնիցեմ զմարմինս իմ յայրումն, եւ սէր ոչ ունիցիմ, ոչ ինչ օդախիմ: Ոէր մեծանձն է, սէր քաղցրանայ, սէր ոչ նախանձի, ոչ ամբարհաւաճէ, ոչ հպարտանայ, ոչ դրգոփի, ոչ խորհի զար, զամենայն սիրէ, ամենայնի հաւատաց, ամենայնի յուսայ, ամենայնի համբերէ. սէր ոչ երբեք անկանի<sup>35</sup>: Աւ երբեք, ասէ, անկանի սէրն: Վանդի միշտ իսկ այն ի թաղաւորութեանն կայցէ եւ նոյն տեւիցէ բաւիցէ ի յաւիտենական միութեան եղբարցն ընդ միմեանս միաբանելոց: Չիք հնար շմիաբանութեանն յարգայութիւնն երկնից հասանելոյ: Ա հասուցմանն արիստոսի որ ասացն թէ “Եւյ է պատուելը իմ զի սիրես զիք զմիմեանս, որպէս եսս սիրեցի զձեղ<sup>36</sup>”, չկարէ ժամանել որ նենդաւոր խռովութեամբն եղծ զսէրն Քրիստոսի:

Որ զսէրն չունի, զԵստուած չունի: Յովհաննու երանելոյ առաքելոյ է բարրառս. “Եստուած, ասէ, սէր է, եւ որ կայ ի սէրն, յԵստուած բնակէ եւ Եստուած ի նմա բնակէ<sup>37</sup>: Ինդ Եստուածոյ բնակել ոչ կարեն որ ոչ կամեցան միաբան յեկեղեցւոջ Եստուածոյ լինել: Խնէ պէտ եւ ի խարոյի արկեալ խարշատիցին եւ կամ գաղանաց առաջի ընկեցեալ զանձինս իւրեանց գնիցեն, այն ոչ պսակք հաւատոցն լինիցին, այլ նենդելոյ հաւատոցն պատիմք, եւ ոչ ազնուական լաւութեանցն վախճան փառաւորեալ, այլ յուսահատութեան սատակումն: Կարել կարէ այնպիսին մեռանել, բայց պսակ չմարթի առնուլ: Վայնպէս զանձնէ խոսանայ թէ իցէ քրիստոնեայ, որպէս

եւ բանսարկուն բազում անդամ՝ զանձնէ ասէ սուտ, թէ Քրիստոսն իցէ. զօր օրինակ ինքն խակ տէրն զգուշացուցանէ ասելով . “Քաղումք եկեսցեն յանուն իմ եւ ասիցեն. ես եմ Քրիստոսն, եւ զբազումս մոլորեցուցանիցեն<sup>38</sup>,: Որպէս նայն չէ Քրիստոսն, թէպէտ եւ անուամբն պատրիցէ, ըստ նմին օրինակի եւ ոչ քրիստոնեայ ինչ ոք երեւիցի որ չկայն ի նորա աւետարանին եւ չմնայ ի հաւատոցն ճշմարտութեան: Վանդի եւ մարդարէանալն եւ զգեւսն հանել եւ զօրութիւնսն մեծամեծս յերկրի առնել ապաքէն բարձրագոյն եւ զարմանալի է, բայց սակայն ոչ ամենայն ոք որ զայս ամենայն ունի երկնից թաղաւորութեանն հասանիցէ, թէ ոչ ընդ ուղղորդն եւ ընդ ճշմարիտ ճանապարհն զգուշութեամբ մտեալ ընթանայցէ: Յայտ առնել Տէրն ասելով . “Քաղումք ասիցեն ցիս յաւուր յայնմիկ . Տէր, Տէր, ոչ յանուն քո մարդարէացաք եւ յանուն քո գեւս հանաք, եւ յանուն քո զօրութիւնս մեծամեծս արարաք: Եւ յայնժամ ասացից ցնոսա . Աչ գիտեմ զձեղ, երթայք յինէն մշակրդ անիրաւութեան<sup>39</sup>,: Խրաւանց պէտք են եւ արդարութեան, զի կարիցէ ոք կաշառարեկ զԱստուած զիրաւընտիրն առնել: Պարտ եւ պատշաճ է նորա հրամանաց եւ խրատուն անսալ, զի հասցեն վաստակք մեր վարձուցն փոխարինաց:

**Տէրն** յաւետարանին իւրում յորժամ զՃանապարհս յուսոյն մերոյ եւ հաւատոցն կամէր հորդել համառօտիւք, ասէր . “Տէր Աստուած քո, Աստուած մի է, եւ զարձեալ. Աիրեսցես զՏէր Աստուած քո յամենայն սրտէ քումէ, եւ յամենայն անձնէ քումէ, եւ յամենայն զօրութենէ քումէ: Այս է առաջին պատուիրան, եւ երկրորդն նման սմին, Աիրեսցես զընկեր քո իրրեւ զանձն քո: Օսցաց երկուց պատուիրանաց կախեալ կան ամենայն օրէնք եւ մարդարէք<sup>40</sup>,: Օմիտութիւնն միանգամայն եւ զսէրն ուսոյց վարդապետութեամբն իւրով, զմարդարէն զամենայն եւ զօրէնսն յերկուս հրամանս ամփոփեաց փակեաց: Բայց արդ զո՞ր միութիւն կամ զորպիսի ինչ սէր պահիցէ կամ զմառաւ ածիցէ որ չմիարանութեամբն յանդգնեալ մոլեգնեալ զեկեղեցի ձեղքէ, զշաւատոն քակէ, զիսազաղութիւնն պղտորէ, ցտէ ցրուէ զսէրն եւ ի պղծութիւն զիորհուրդն դարձուցանէ:

Այս աղետք, սիրելիք, վաղ խակ ուրեմն յառաջադոյն առին սկիզբն։ բայց արդ ամեաց եւ ստուարացաւ վնասակարութիւնը ու թեանն. եւ եւս յոլովագոյն սկսաւ յաճախել բուանել հերձուածողացն կամակորութիւն եւ աղանգոյն թոյնք եւ եղծագործն ապականութիւնք. քանզի եւ էր խակ նոյնպէս ի կատարած կոյս աշխարհիս լինելոց, որպէս Հոգին սուրբ ի ձեռն Ըռաքելոյ պատմեաց կանխագոյն եւ զգուշացոյց. “Յաւուրս, ասէ, յետինս եկեցեն ժամանակք չարք, եւ եղիցին մարդիկ անձնասէլք, հպարտք, ամբարտաւանք, արծաթակք, հայհոյիչք, անհաւանք ծնողայ, անշնորհք, ամսպարիշտք, անզութք, ուխատդրուժք, բանսարկուք, անժոյժք, վէսք, անբարեսէլք, մատնիչք, յանդդունք, ամսպարհաւանք, ցանկասէլք մանաւանդ քան աստուածասէլք. որ ունիցին զիերպարանս աստուածպաշտութեան, եւ ի զօրութենէ անտի նորա ուրացեալ իցեն. զի ի նոցանէ են որ մասնեն աանէ ի տուն, եւ գերեն զիանայս շեղջակուտեալս մեղօք, վարեալս ի պէսպէս ցանկութիւնս, որ յամենայն ժամ՝ ուսանին եւ երբեք ի գիտութիւն ճշմարտութեան ոչ հասանեն։ Եւ որպէս Յանեսն եւ Մամբրէս հակառակ կացին Ասվախի, նոյնպէս եւ սոքա հակառակ կան ճշմարտութեանն, այլ ոչ կարի գայցեն յասած. քանզի անմտութիւն սոցա յայտնի լիցի ամենեցուն, որպէս եւ նոցայն խակ եղեւ<sup>31</sup>,։ Կատարելոց է եւ ի զլուխ ելանելոց ամենայն որ ինչ կանխագոյնն պատմեցաւ. եւ ի մօտել կատարածի աշխարհիս եկն եհա ամենայն ի հանդէս ընարութեան մարդկան եւ միանգամայն ժամանակաց։ Օսյուրացեալ հակառակորդին եւս քան զեւս յորդէ մոլորութիւնն, յաճախէ ամբարտաւանութիւնն, նախանձն հրդեհէ, եւ կուրացուցանէ ցանկութիւնն, խանգարիչ լինի ամսպարշտութիւնն եւ հպարտութիւնն ուռուցեալ վրացեալ է, երկպառակութիւնն յոլովէ եւ ցասումնն գահավէժ դարարհոս ի վախէ արկանէ։

Բայց զմեզ մի ինչ բազմաց նենգութեանցն յաճախութիւն խռովեցուցէ, այլ մանաւանդ թէ եւս իմն հաստատդոյն զհաւասմն գործիցէ, այնու՝ զի վաղադոյն քարովեցաւ իրացն ճշմարտութիւնն։ Օոր օրինակ ոմանք նոյնպիսի սկսան լինել զի այն յառաջադոյն էր

ասացեալ, նոյնպէս եւ այլքն եւսյեղբարց զդոյշ յայնպիսեացն կայցեն, քանզի եւ այն յառաջագոյն քարովեցաւ, յորժամ վարժէր Տէրն եւ ասէր . “Ի՞այց դուք զդոյշ եղերուք, ահաւասիկ յաւաջագոյն տասցի ձեզ զամենացն<sup>32</sup>”, : Խորշեցարուք աղաւեմ, փախերուք, եղբարք, յայնպիսի որերոյ. եւ յանձանց եւ ի լսելեաց ձերոց ի բաց խափանեցէք զապականագործ ճառան իբրեւ ժանդ ինչ սատակիչ, որպէս կայ իսկ ի գրի, թէ “Վմբացո զակիս քո փշովք եւ մի լսեր լեզուի անզգամի<sup>33</sup>”, եւ միւսանգամթէ “Վպականնեն զբարս քաղցունս բանք չարք<sup>34</sup>”, : Ուսուցանէ Տէրն եւ ազդ առնէ յայնպիսեացն ի բաց մեկնել: “Այսրք են, ասէ, կուրաց առաջնորդք: Կոյր կուրի յորժամ առաջնորդէ միանգամայն ի խորխորատ անկամին<sup>35</sup>”, : Հեռանալ պարտ է, յայնպիսաւոյն եւ ի բաց փախել որպէտք անջատեալ յեկեղեցւոյ իցէ: “Թմիւրեալ է այնպիսին եւ մեղանչէ եւ անձամբ յանձնէ դատապարտեալ է,<sup>36</sup>” : Կարծիցէ ոք արդեւք թէ ընդ Քրիստոսի իցէ որ երիցանցն Քրիստոսի հակառակեալ ինեաիցէ, որ յուխտէ անտի նորա եւ ի ժողովրդենէ զանձն քակէ: Ըսոդէմ եկեղեցւոյ զէն ընդ անձն արկեալ է, ընդ Սստուծոյ կարգաց Ճակատ տայ: Մեղանոյն թշնամի է, ի վերայ պատարագացն Քրիստոսի ապատամբ յարուցեալ է, փոխանակ երկիւզածութեանն՝ սեղանակապուտ տաճարակողոպուտ, Ժառայ ստունդանօդ, որդի՛ ստահակեալ, եղբայր՝ թշնամութեամբ, անգոսնեաց զեպիսկոպոսս, եթող ընդ վայր զքահանայսն Վստուծոյ, այլ սեղան ժալրհեցաւ ուղղել, այլ ինչ ազօմս անարժանաւոր բարբառով իշխեաց մատուցանել, զճշմարտութիւն տէրունական զոհին պատարագօք ստութեան պղծել, եւ զայն չառնու. ի միտ թէ որ ընդ հակառակս Վստուծոյ հրամանացն ելեալ կացէ, վասն ժպրհութեան յանդգնեալ մտացն յաստուածասատ պատիժմն մտանէ:

Արտէս Կորին եւ Դաթան եւ Սրիրան որ մտաբերեցին հակառակ Մովսիսի եւ Վհարոնի քահանայի համարձակիւ տալ անձանց իւրեանց իշխանութիւն մատուցանելց պատարագ, իսկ եւ իսկ վոէժս վաղվաղակի ընդ յանդգնութեան յանդգնեալ մտացն յաստուածասատ պատիժմն մտանէ:

յատակաց երկրի եւ բացաւ խորշ եւ գող ի նմա, եւ զիանգնաւորսն կենդանւոյն եկուլ բերան երկրին։ “Եառ ու զայնոսիկ որ առաջնորդն լեալ էին, եհար միայն սրբամրտութիւնն Աստուծոյ ի ցատումն գրդռելոյ, այլ եւ զայլսն եւս զերկերիւր յիսունսն զգուօղսն մոլորութեան եւ զընկերս՝ որ միարանեցին ընդ նոսա առ հասարակ ի ժապրհութիւնն. ել հուր ի Տեառնէ եւ փութանակի հան վրեժ, Ծնջեաց սպառեաց միանդամայն, այս ինքն աղդ արար եւ եցոյց թէ հակառակ Աստուծոյ լինիցի որ ինչ չարքն եւ չարարարոյք վասն զԱստուծոյ կարգն քակելոյ մարդկեղէն կամօք գործիցեն։”

Իստ նմին օրինակի եւ Ողիա արքայ յորժամ բուրգառ ի ձեռն, հակառակ Աստուծոյ օրինացն առ բրունարար զպատարադն, եւ յորժամ ընդդէմ գառնայր նմա Ազարիա քահանայ, չկամեր անսալ եւ օալ տեղի, անդէն Աստուծոյ ցատմամբն՝ ամօթալից խայտառակէր առեալ աղտ բորոտութեան ի ճականն. յայնմ մասին ի մասսանց մարմնոյն առ զնշանսակ Աստուծոյ սրտմատութեանն, ուր զդրոշնն առնուն որ արժանի Տեառն լինին։ Եւ որդիքն Եհարոնի, որ հուր օտար զոր ու Տեառն հրամայեալ էր՝ մատուցին ի սեղանն, անդէն Տեառն իսկ առաջի որ զվրեժմն պահանջեաց ի նոցանէ, անկեալ սասակեցան։ “Եոյին նախանձաւոր լինին եւ երթան ստէալ զշետ, որոց զԱստուծոյ աւանդութիւն թողեալ օտարոտի ուսմանց տենչանան եւ վարդապետութիւնս մարդկեղէն հնարիւք ի ներքս մուծանեն. զորս կշատմէ իսկ Տերն եւ պատուհան, յաւեարանին իւրում ասելով։ “Վերժէք զպատուիրանն Աստուծոյ զի զձեր աւանդութիւն հաստատիցէք <sup>38</sup>”։ Եւս իմն չար այս մեղք են քան զայն զոր անկեալքն թուիցին մեղանևէլ. սոքա կան յասկաշխարութեան յանցանացն, եւ կատարեալ հաստոցմամբք զԱստուծ յաղերս կամին ածել։ Աստ հայցի եւ աղաչի եկեղեցի. իսկ անդ ճակատ ընդ եկեղեցւոյ յարդարի։ Աստ մարթի թէ հարկի ինչ բանազբուսեալ իցէ. բայց անդ կամք եւ կամակարութիւն դրաւեալ կան ի գործ անօրէնութեանն։ Աստ որ մեղաւ որ, անձինն եւեթ վեսս գործեաց. անդ որ զաղանգն կամ զշերձուածն մարերեւաց առնել, զբազումն ընդ իւր ընդ քարշ արկեալ հան ի ստահակու-



**Թիւն:** Աստ միոյ ոգւոյ վեաս է, իսկ անդ վտանդ եւ տաղնապ բազմաց։ Աա եւ առնու ի միտ թէ մեզաւ, լայ հաշէ հառաշէ եւ ի սուդ մտեալ ծմրի. նա ուռուցեալ կայ ի մեզս իւր եւ ամբարտաւանեալ, եւ անդէն իսկ ի յանցանան հաճոյ անձին իւրում թուի. զորդիս ի մօրէ բաժանէ, զօդիս ի հովուէ անափ վարատէ, վիորհուրդն Աստուծոյ վեր ի վայր հարեալ իսանդարէ։ Եւ որ յուրացութիւնն անկաւ մի անդամ անկաւ, նա զօր հանապաղ յաճախէ մեղանչէլ։ Եւ որ անկաւն, յետոյ մարտիրոսութեան հասեալ, ձեռնհաս է զաւեափս արքայութեանն առնուլ. նա՛ թէ արտաքոյ քան զեկեղեցի կրիցէ սպանումն, վարձուց եկեղեցւոյ չկարէ ժամանել։

**ՈՒ** որ զայս համարիցի պահանան, սիրելիք, թէ եւ ի խոստովանողաց ոմանք ի դոյն իմն հասեալ անկան, եւ զի կէաք անհնարին եւս եւ գմնդակ մեղանս մեղան։ **Օ** ոչ եթէ խոստովանութիւնն ինչ աղատ ի նենդութենէ սասանացի առնիցէ, կամ թէ յապահովս միշտ ի փորձանաց եւ ի վշտաց եւ յարշաւանաց աշխարհի զայն որ ասկաւին յաշխարհի կացցէ. զի թէ այնաէս ինչ էր, ապա ոչ երբեք նենդութիւն կամ ժանդադործութիւն կամ շնութիւն յետոյ նշմարէաք, զոր յումանս ի նոցանէ այժմ տեսանեմք եւ չեծեմք եւս եւ զոփամք։ Որպիսի ինչ ոք խոստովանօդն իցէ, սակայն քան զԱղողոմն եւս մեծ չիցէ, եւ ոչ քան զնոյն աղնուագոյն եւ սիրելի Աստուծոյ։ Բայց եւ նա յորքան ի ճանապարհ Տեսան ընթանայր, զնորհս զոր ԱԱստուծոյն առեալ էր, պահեաց. ապա իրբեւ եթող զճանապարհ Տեսան, եւ զԱստուծոյ եւս շնորհս կորոյս. “Եւ յարոց Տէր սատան Աղողոմնի<sup>39</sup>, եւ յայն սակս իսկ գրեալ է թէ ‘Աալ զոր ունիս, գուցէ այլ ոք առցէ զպսակս քո<sup>50</sup>’։ Օոր Տէր իսկ արդեւք Տեսան սպառնացեալ թէ հնար է բառնալ արդարութեան սպակացն, եթէ ոչ հարկ ինչ էր զի ի մեկնել արդարութեանն եւ պսակ արդարութեանն ընդ նմին մերժեսցի։ Խոստովանութիւն սիրդն վառառորութեան է, եւ ոչ եթէ արժանաւորութիւն պսակաց. ոչ կատարեալ զդովութիւնն գործէ, այլ սկիզբն իմն առնէ պատուոյն։ Եւ քանզի գրեալ է թէ ‘Որ համբերեսցէ իսպառ, նա կեցցէ<sup>51</sup>’, որ ինչ յառաջ քան զկատարածն

լինիցի, աշախճանք են որովք ի բարձունս փրկութեանն վերանայցի, եւ ոչ եթէ եզր կամ սահման յորում գլուխ իսկ բարձրութեանն իցէ: Խոստովանող է, այլ յետ դաւանութեանն մեծ եւս վասնդք են. քանդի աւելագոյն եւս թշնամին զրդուեցաւ: Խոստովանող է, յայն սակա իսկ մանաւանդ պարտ եւ պատշաճ է հաստատուն ի՞րիստոսի աւետարանին կալ, զի աւետարանաւն եհաս ի Տեառնէ փառացն:

**Օչ** ասաց Տերն. “Արում շատն տուաւ, շատ խնդրեսցի ի նմանէ<sup>32</sup>, եւ որում առաւել մեծարանք հասանեն, յաճախագոյն եւս ի նմանէ սպասաւորութիւն պահանջնէ: Ոի ոք օրինակաւ առն խոստովանողի կորիցէ, մի ոք զավիրատութիւն, մի ոք զամբարտաւանութիւն, մի ոք զնենգութիւն ի խոստովանողի վարուց ուսանիցի: Խոստովանող է, խոնարհ լիցի եւ ցածուն եւ հանդարտ. եւ ի գործս իւր զդաստացեալ հանդերձ խրատու. զի որ Վրիստոսի խոստովանող կունիցի, նմանող Վրիստոսի զոր դաւանի, լինիցի: **Օչ** յորժամ նայն ասիցէ թէ “Ար բարձրացուցանէ զանձն՝ խոնարհեսցի, եւ որ խոնարհեցուցանէ զանձն՝ բարձրացի<sup>33</sup>, եւ ինքն եւս ի Հօրէ անտի ընկալաւ զբարձրութիւնն, զի յերկրի ասա զանձն՝ որ բանն եւ զօրութիւն եւ խմաստութիւն Եստուծոյ Հօր էր, խոնարհեցոյց, զիսրդ զբարձրութիւն սիրիցէ, որ եւ մեզ զիսնարհութիւն իւրովք օրինօքն հրամայեաց, եւ ինքն ի Հօրէ զառաւել անունն խոնարհութեանն փոխարէն ընկալաւ: Խոստովանող է Վրիստոսի, սակայն թէ ոչ յետ այնորիկ հայցոյեսցի նովաւ մեծութիւնն եւ պատիւն Վրիստոսի: Լեզուն որ զՎրիստոս խոստովան եղեւ, մի չարարան լինիցի, մի խոռվիչ, մի գոչիւն կամ աղաղակ թշնամանց եւ կադոյ լսելի ի նմանէ լինիցի, մի յեղը բարսն կամ ի քահանայն Եստուծոյ, յետ բանից օրհնութեանն զթոյնս իմի արձակիցէ: Բայց սակայն թէ պարսաւելի եւ եպերելի յետոյ լինիցի, թէ զխոստովանութիւնն իւր՝ չարաչար վարուքն վտարանդի տայցէ, եթէ զոճն իւր անամօթ լսպրութեամբ արատիցէ, եթէ զեկեղեցի ուր խոստովանողն իսկ եղեւ, եթող, եւ զմիարանութիւնն միութեանն խղեաց, եւ զառաջին հաւատոն դժբեալ ընդ յեանոյն փոփոխեաց, ըմարթի ինչ այնու միսիթար անձինն

տալ, որպէս թէ ընարեալ ի փոխարենս փառացն իցէ. զի ասասաբն իսկ մանաւանդ լինիցի յաճախութիւն պատժոցն։ Քանովի եւ զբուգա ընդ առաքեալն Տէրն ընտրեաց, սակայն զՏէրն յետոյ Յուղա մասնեաց։ Այլ ոչ եթէ վասն այնորիկ եւ հաւաաք առաքելոցն եւ հաստատութիւն կործանեցաւ, զի Յուղա մատնիչ ի գնդէ անտի նոցա եկաց յետս. ըստ նմին օրինակի եւ աստ ոչ իսկ եւ իսկ խոստովանողացն սրբութիւն եւ պատիւ մեծարանաց նուազեաց, զի ոմանց հաւաաք տկարացան։ Երանելի առաքեալ ի թղթին իւրում ճառ արկեալ ասէ. “Իսկ արդ եթէ անկան ի հաւատոց անտի ոմանք ի նոցանէ, մի թէ անհաւատութիւն նոցա ղԱստուծոյ հաւատան խսփանեաց. քաւ լեցի։ Քանովի է Աստուած Ճշմարիտ, եւ ամենայն մարդ սուտ<sup>52</sup>։” Մեծ եւ աղնուազոյն մասն խոստովանողացն կան ի հաստատութեան հաւատոց իւրեանց եւ ի Ճշմարտութեան օրինացն եւ տէրունական խրատուն։ Չմեկնին ի խաղաղութենէ եկեղեցւոյ որ յիշենն թէ յեկեղեցւոջ շնորհացն հասին, Աստուծոյ զնոցա արժանաւորս առնելով. եւ առաւելագոյն գովութեան հաւատոցն իւրեանց այնու հասանեն՝ զի ի նենդութենէ անտի նոցա մեկնեցան, եւ որ հաղորդութեամբ խոստովանութեանն ընդ նոսա միաբանեցին, ի կցորդութենէ յանցանաց զանձինս ի բաց մերժեցին։ Կ փայլիւն Ճշմարիտ լուսոյ աւետարանին լուսաւորեալ, սուրբ եւ յատակ լուսաւորութեամբ Տեառն պայծառացեալ, այնպէս արժանիք գովութեան եւ յարդանաց են վասն զԾրիխատոսի խաղաղութիւնն պահելոյ, որպէս յաղթօղք ի խառնուրդմն սատանայի երեւեցան։

Յանկամ, սիրելիք, խրատ տամ եւ թելազիր լինիմ, զի թէ հնար ինչ իցէ, մի ոք յեղբարց կորիցէ. եւ զմարմին միամիտ եւ միասիրան ժողովորեան անփոփեացէ ի գողս իւր մայրն բերկրեալ։ Այլ եթէ զոմանս ի հերձուածոյն առաջնորդաց եւ ի գտակաց անտի երկպառակութեանն որ ի կոյր եւ ի կամակոր անմատութեանն կան ցանդորդեալ, չեղեւ բաւական կենարար խրատն ածել ի ճանապարհ փրկութեամն. սակայն այլք որ միամատութեամբն ըմբռնեցայք կամ մողբութեամին կամ խորտամանդութեամբ իմն պատիր նենդութեանն վրիպեցէք,

Քակեցէք զանձինս յորոգայթից անտի, զգնացս ձեր մոլորականս ապրեցուցէք ի խօսոր մոլորութեանց անտի, առեք ի միտ զշաւիդս ուղղորդս երկնաւորական ճանապարհին։ Բանս Ըռագելց իսկ է որ վկայէն։ “Պատուիրեմ ձեզ, ասէ, յանուն Տեեամն մերոյ Յիառուսի Քրիստոսի, խորշել ձեզ յամենայն եղբօրէ որ ստահակսն զնայցէ, եւ ոչ ըստ աւանդութեանն զոր ընկալան ի մենց<sup>55</sup>, եւ դարձեալ ասէ։ “Ո՞ի ոք զձեզ խարեսցէ բանիք սնուաւովք։ զի վասն այսորիկ իսկ գայ բարկութիւն Ըստուծոյ ի վերայ որովոցնանհաւաւանութեան։ մի այսուհետեւ լինիք բաժանորդք նոցա<sup>56</sup>, : Խ բաց պարտ է մեկնել ի յանցաւորացն, մանաւանդ թէ փախչել իսկ եւ սրանալ, գուցէ յորժամ ի նոսա որ չարաշարն ընթանան յարիցի ոք, եւ ընդ ճանապարհս թիւրութեանն եւ յանցանացն յուղի անկեալ երթայցէ, ի ճանապարհէ ճշմարիտ շաւղցն աստանդեալ ի նոյն յանցանա եւ ինքն նոյնդունակ կործանիցի։ Ըստուած մի է եւ Քրիստոս մի, եւ մի նորա եկեղեցի, եւ հաւատք մի եւ ժողովուրդ մի ի մի ողջոյն միութիւն մարմնոյ խաղաղութեանն զօդիւ կապեալ։ Զմարթի միութեանն հերձուլ եւ ոչ միոյն մարմնոյ՝ յօդապատանդամոցն հատեալ բաժանել։ կամ աղեացն խլեալ պատառ պատառ կոտորել։ Ար ի բուն արմատոյ անտի քակի ինչ, ուրոյն կենդանի չկարէ լինել, շմարթի շունչ եւ ոգի կըել, եւ զհաստատութիւն փրկութեանն կորուսանէ։ Խորատէ զմեզ Հոգին սուրբ եւ ասէ “Ո է մարդ որ կամիցի զկեանս եւ սիրիցէ տեսանել զաւուրս իւր ի բարութեան։ Երգել զեզուքոյ ի չարութենէ եւ զշրթունս քո զի մի խօսեսցին նենցութեամբ։ Խոտորեա ի չարէ եւ արա զբարի, խնդրեա զիսաղաղութիւն եւ երթ զշեան նորա<sup>57</sup>, : Պարտի զիսաղաղութիւն ինքրել եւ երթալ սակազ զշեան որ բրդի խաղաղութեան է, կարձել զլեզուն ի չարեաց երկպառակութեան որ դիտէն եւ սիրէ զզօդ սիրոյն։ Ծնդ աստուածեղին հրամանան իւր եւ ընդ կենարար վարդապետութիւնա, եւ զայս եւս Տէրն յորժամ մօտ ի չարչարանան էր, յաւել եւ ասէ։ “Խաղաղութիւն թողում ձեզ, զիսաղաղութիւն զից տամ ձեզ<sup>58</sup>, : Զայն ետ մեզ ժառանգութիւն Քրիստոս, զամենայն պարդեւս

աւետեաց իւրոց եւ դվարձս հատուցմանցն ի պահպանութեան խաղաղութեան խոսացաւ։ թե՛ ժառանգակացք Ք.րիստոսի եմք, ի Ք.րիստոսի խաղաղութեանն յամեսցուք։ Եթէ որդիք Աստուծոյ եմք, խաղաղաբարս պարտիմք լինել։ “Երանի, ասէ, խաղաղաբարաց, զի՞նովա որդիք Աստուծոյ կոչեսցին<sup>59</sup>, ։ Խաղաղաբարս պարտ է որդւոյն Աստուծոյ լինել, չեզս եւ զգօնս սրախիք, միամիտս բանիք, միաբանս սիրով եւ միակրօնութեանն զօղինք կապեալք ընդ միմեանս հաստատութեամք։

Այս միամիրան հաւանութիւն եւ առ առաքելովք երբեմն էր . այսպէս նոր ժողովուրդ հաւատացելոցն զշետ երթեալ պատուիրանացն Տեառն պահեաց զսէրն։ Հայտ առնէ աստուածեղէն գիրն զի ասէ, “Եւ բազմութիւն հաւատացելոցն միով ոգւով եւ մտօք գործէին<sup>60</sup>, ։ եւ դարձեալ՝ թէ, “Դւ էին հանապաղորդեալ ամենեքեան միաբան յաղօթս հանգերձ կանամբք եւ Մարեմաւ որ մայրն եղեւ Յիառւսի, եւ եղբարբք նորա<sup>61</sup>, ։ Եւ յայն սակս իսկ աղօթս արդիւնագործս մատուցանէին, եւ վասն այնորիկ համարձակութեամք կարօղ էին առնուլ զոր ինչ յողորմութենէ Տեառն խնդրէին։ Այլ ի մեզ այնպէս միաշունչ միաբանութիւնն նուազեաց որպէս եւ առատութիւն գործոց պակասեաց։ Վարարանս յայնժամ եւ կալուածս գնոց տային եւ դանձս անձանց յերկինս մթերեին։ զգինսն առաքելոցն մատուցանէին ի պէտս կարօտելոցն բաշխել։ Խսկ այժմ եւ ի հայրենեաց տասաննորդս անդամ չտամք, եւ յորժամ վաճառել Տէրն տայցէ հրաման, եւ գնոց եւս առնումք եւ յաճախեմք արարս։ Այսպէս խամրեաց թարշամեցաւ ի մեզ զօրութիւն հաւատոցն, այսպէս տիարացաւ քայք այեցաւ ոյժ հաւատացելոցն, եւ վասն այնորիկ նայեցեալ Տեառն ի ժամանակս մեր, ասէ, յաւետարանին իւրում “Որդին մարդոյ յորժամ զայցէ, համարիցին թէ դտանիցէ հաւատս յերկիրի<sup>62</sup>, ։ Տեսանեմք զի զոր կանխագոյնն ասաց, այն ել ի գլուխ։ Զգոն հաւատք յերկիւղն Աստուծոյ, յօրէնս արդարութեան, ի սէր եւ ի գործս արդեանց։ Զածէ ոք զմտաւ զահ եւ զերկիւղ հանգերձելոցն, զօրն Տեառն եւ զարտմտութիւնն Աստուծոյ։ Եւ զպատիմս պատուհասից որ ի վերաց անհաւատիցն գալոց են, եւ զտանջանսն եւ զքերանս

յաւիտենականս որ զլացողացն պատրաստեալ կան, զայն մեք ոք որ առնու ի միտ: Էջորմի, զանդիտեր իսկ խիդճ մասց մերոց, թէ արդարեւ հաւասայր իսկ: Քանզի հաւասայ ամենեւին, եւ երենչի իսկ ոչ. թէ հաւասայր, ապա եւ զգոյշ եւս լիներ. եւ եթէ զգոյշ կայր, ապա եւ ապրեր իսկ:


Դրգեսցոք զուարթացուսցուք զանձինս, սիրելիք, որչափ ձեռնշաս իցեմք. եւ ի բաց թօմթափեալ զթան- ձրամած քուն առաջնոյ դատարկութեանն, սկեսցուք ի պահպանութիւն եւ ի մշակութիւն պատուիրանաց Տեառն: Եցուք նոյնսպիսիք որպիտիս ինքն եւս պատուեր զի իցեմք ասելովն. Արզեցին գօտիք ձեր պընդեալք ընդ մէջն եւ ճրագունք լուցեալք. եւ գուք նմանողք մարդ- կան որ ակն ունիցին տեառն իւրեանց թէ, երբ դառնացէ, ի հարսանեաց, զի յորժամ դայցէ, եւ բախիցէ, բանացենն նմա: Արանի իցէ ծառայիցն այնոցիկ զորս եկեալ Տէրն գտանիցէ արթունս<sup>63</sup>, Պարտ եւ պատշաճ է զմէջս պընդել, զի մի յորժամ օր չուոյն հասանիցէ, արդելեալս եւ խափանեալս զմէկ գտանիցէ: Լուսաւոր լինիցի լցոն մեր գործովք հաճութեանց եւ մեծասպայծառ փայլիցէ, զի յաշխարհական գիշերոյն ի լուսաւորութիւն յաւիտե- նական պայծառութեանն ժամանեցուցանիցէ: Սպասես- ցուք մեծաւ փութով միշտ եւ զգուշութեամբ յանկարծ Տեառն գալոյ, զի յորժամ նայն բախիցէ, արթուն կայ- ցեն հաւատք մեր, առնոււլ զփոխարենս տքնութեանն ի Տեառնէ: Թէ պահեսցին այն պատուիրանք, թէ յար- գեսցին այն խրատք եւ հրամանք, ապա չըմբռոնիսիք ի քունն խարեւութեամբ սատանայի, եւ ծառայք արթունք թա- գաւորեսցոք յիշխանութեանն Վրիստոսի:

<sup>1</sup> Մատոթ. Ե. 13, <sup>2</sup> Անդ. Ճ. 16, <sup>3</sup> Անդ. Ճթ. 17, <sup>4</sup> Յով. Ճ. 13, 15.  
<sup>5</sup> Մատոթ. Ե. 24, <sup>6</sup> Բ. Կոր. ՃԱ. 13—15, <sup>7</sup> Մատոթ. ՃԶ. 18, 19, <sup>8</sup> Յով. Ճ. 16, <sup>9</sup> Անդ. Ի. 21—23, <sup>10</sup> Երդ. Զ. 8, <sup>11</sup> Եփես. Գ. 4—6, <sup>12</sup> Մատոթ. ՃԱ. 30, <sup>13</sup> Յով. Ճ. 30, <sup>14</sup> Ա. Յով. Ե. 8, <sup>15</sup> Յով. Ճթ. 23, 24, <sup>16</sup> Գ. Թեադ. ՃԱ. 31, 32, <sup>17</sup> Յով. Ճ. 16, <sup>18</sup> Ա. Կոր. Ա. 10, <sup>19</sup> Եփես. Գ. 3, 4, <sup>20</sup> Յես. Բ. 18, 19, <sup>21</sup> Ելք. ՃԱ. 46, <sup>22</sup> Արզ. Ա. 7, <sup>23</sup> Ա. Յով. Բ. 19, <sup>24</sup> Ա. Կոր. ՃԱ. 19, <sup>25</sup> Արզ. Ա. 1, <sup>26</sup> Բ. Տիմ. Բ. 17,  
<sup>27</sup> Երես. Ի. 16—22, <sup>28</sup> Անդ. Բ. 13, <sup>29</sup> Մատոթ. Ճ. 20, <sup>30</sup> Անդ. Ճ. 19, 20, <sup>31</sup> Գ. ան. Գ. 92, <sup>32</sup> Մարկ. ՃԱ. 25, <sup>33</sup> Մատոթ. Ե. 23, 24,  
<sup>34</sup> Ծնն. Գ. 5, <sup>35</sup> Ա. Կոր. ՃԳ. 2—8, <sup>36</sup> Յով. Ճ. 12, <sup>37</sup> Ա. Յով. Գ.

16: <sup>33</sup> Արմենի - ԺԳ. 6: <sup>39</sup> Առաջնություն - Եւ - 22, 23: <sup>40</sup> Արմենի - ԺԲ. - 29 - 31,  
<sup>41</sup> Բ. Տիգր. Պ. - 1-9: <sup>42</sup> Արմենի - ԺԳ. - 23: <sup>43</sup> Արմենի - ԵԲ. - 28: <sup>44</sup> Ա. Կողով. Ճ. Ե.  
33: <sup>45</sup> Առաջնություն - ԺԵ. - 14: <sup>46</sup> Տիգր. Պ. - 11: <sup>47</sup> Թիգր. Ժ. Զ. - <sup>48</sup> Արմենի - Ե. - 9:  
<sup>49</sup> Պ. Թիգր. Ժ. Ե. - 14: <sup>50</sup> Յայտ. Պ. - 11: <sup>51</sup> Առաջնություն - Ժ. - 22: <sup>52</sup> Ղ. Ա. կ. - ԺԲ.  
48: <sup>53</sup> Անդ. - ԺԲ. - 14: <sup>54</sup> Հայոց. Պ. - 3: <sup>55</sup> Թիգր. Պ. - 6: <sup>56</sup> Եփիս. Ե. - 6:  
<sup>57</sup> Արազ. Լ. Պ. - 13 - 16: <sup>58</sup> Յայտ. ԺԳ. - 27: <sup>59</sup> Առաջնություն - Ե. - 9:  
<sup>60</sup> Պ. Արմենի. Պ. - 32: <sup>61</sup> Անդ. Ա. - 14: <sup>62</sup> Ղ. Ա. կ. - ԺԲ. - 8: <sup>63</sup> Անդ. - ԺԲ. - 35 - 37:

---





Ե Ա Լ Ե 'Ն 'Ե Ը

Ե Վ Ե Խ Պ Ա Հ Ա Տ Վ Ա Ա Ս Ո Ւ Ե Մ Ե Ա Խ Ա Խ Ա Խ Ա Խ

**1 8 4 6**











